


Կ Ա Ր Ե Ի Ո Ր Լ ՈՒ Ս Ա Բ Ա Ն ՈՒ Թ Ի Ի Ն

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Խ Ն Դ Ր Ո Յ Մ Ը



Պ. Մարտիան 1912ին Թիֆլիսի մէջ հրատարակեց իր Հայկական խնդիրն եւ Ազգային Մասնաւորութիւնը Թիֆլիսում ընդարձակ երկասիրութեան առաջին հատորը: Կարդացի այս համբերատար, բաւական խղճամիտ և գրեթէ անաչառ ուսումնասիրութիւնը, որ, կուսակցամոլ գրչակներու ժահրէն ալ զեզո՞, մեծ պատիւ կը բերէ հեղինակին: Ունէի սակայն ինչ ինչ դիտողութիւններ, և որոշեցի յայնորդ հատորին սպասել, երկուքին ալ պատասխանելու համար միակազմույն Արդ հատորը լոյս տեսաւ ցարզ, և գուցէ ներկայ աշխարհամտի պատերազմը աւելի յետագէտ անոր հրատարակութեամբ: Ուստի, առանց այլ ևս յայտարարելու, կ'ուզեմ լուսարանել հեղինակին քննադատած զլիստոր կէտերը, իբր միակ անհատը որ դեռ ողջ մնացած ըլլալ Ներսէս վարժապետին գործակիցներէն, Պերլիի հայ պատուիրակութեան անդամներէն և նոյն իսկ 1878ի վեհաժողովին մասնակցողներէն:

Պ. Մարտիան կը գրէ թէ ուս-թրջական պատերազմին առթիւ հրատարակուած պատուիրակական շրջաբերականը «Ներսէս այն ժամանակի Թիւրքամուլութեան կոթողն է համարվում»:

Իբր Հասգիւղցի և վարժապետեան ընտանիքին գրեթէ դրացի, կրնամ ըսել թէ ոչ ոք ինձ չափ մտտէն ճանաչած է այդ յաւերժայեանակ ազգայետը, այն հին տարիներէն սկսեալ ուր «տիրացու Պոզոս» կը կոչուէր և Ետիզուլէի Սփրկչեան որբանոցին հայկաբանութեան դասատուն էր, մինչև կոստանդնուպոսի պատրիարքական աթոռին վրայ վերահսկելու Ներսէս վարժապետեան «Թիւրքամուլ» չ'է եղած իբրէք, ոչ «այն ժամանակ» և ոչ այնուհետև: Կա եղած է պատեհական, և պատեհականութիւնը միակ քաղաքականութիւնն է որ յարմարի տկար ազգերու: Եղէ՞ր քաղաքականութիւնն է այն, որ կը ծուր ամենի քամիին առջև, այլ յետոյ նորէն կը ցցուի: Մասնէնս պատրիարք իզմիրեան կողմից քաղաքականութիւնը փորձեց, և արդեւքը ետաւ ընդհանուր կոտորած:

Պատերազմի տարիները միշտ ամենէն ահաւոր տարիները եղած են Տանկլաստանի Հայերուն համար: Գազանացած բռնաորենքու յարկներէն զերծ մնալու համար, անոք ստիպուած են հաւատարմութեան ցոյցեր շտայլել և նոյն իսկ «հրէշտականման թագաւոր» անուանել ինչ որ «հրէշտական թագաւոր» պիտի կոչէին եթէ ազատ ըլլային: Վարժապետեանի շրջաբերականը արդարև դատափետուեցաւ ուստատներէն, հայ

թէ տար. այլ երբ իրեն յայտնեցի զայս, պատասխանեց. «Այդ քննադատները խելահաս մարդիկ ըլլալու չ'ենք, քանի որ չ'են կրցած բժշկուել թէ ոչ-մասնաճեղատեան ցեղերու պետերը հաւատարմական յայտարարութիւններ ընելու ստիպուած են, իրենց ժողովուրդը վտանգի չ'ենթարկելու համար: Թուրքը կը շարդէ, և, երբ շարդն սկսի, քննադատներ չ'են կարող կասեցունել զայն: Յունաց տիեզերական պատրիարքը իմիջնէ շատ աւելի պահպանողական շրջաբերական մը հրատարակեց, որոյ մէջ Ռոզիթր Սատանայի կոչեց այն Յոյները որոնք անձուիրաբար չ'են ծառայեր սամանեան պետութեան, իրենց դատանակեց Խուսին դէմ մղուած պատերազմին մէջ:»

Արդէն վարժապետեան ընտանիքը պատճառունէր «Թիւրքամուլ» չ'ըլլալու: Ներսէսի հայրը պարկէշտ վարժապետ մ'էր. Ենիշէրի մը, որոյ շալը գողցուած էր, չը կարենայով բուռ յանցաւորը գտնել, անհիմն կասկածով մը բանտել տուաւ զայն: Թամրուք Արասիին արհեստաւոր ստիպկանները տանջանքի ենթարկեցին կալանաւորը, որպէս զի խոստովանէր շալին ուր պահած ըլլալը: Զգացած քուսի հակառակը, խղճը շարունակեց պնդել իր անմոռութեանը վրայ, մինչև որ երեսն ելաւ թէ ուրիշ Ենիշէրի մը գողցած էր շալը: Մարքը բանտէն արձակուեցաւ, այլ այնպիսի վիճակի մը մէջ որ իսկոյն անկողին ինկաւ և հոգին փչեց: Այս անմեղ գահին որդին էր Ներսէս վարժապետեան, որոյ Գրիգոր եղբայրն ալ Հասգիւղի շարդին ատեն յորտուեցաւ թուրք խուժանէն:

Հաւատարմական ցոյցերու շրջանին կը վերաբերի նաև Ներսէս պատրիարքին առ անգլիական դեսպանէն ըրած «հակաուսական յայտարարութիւնը», զոր Լէյբոր Լորտ Տերպլին տեղեկագրած է իր տեղեկատէր քաղաքականութեան պահանջած յափազանցմամբ, այնպէս որ Ներսէս ստիպուած եղաւ ոչ միայն իրեն իրան արգաբացիել, յայտարարելով թէ իր խօսքերը սխալ են հաղորդուած, այլ և իր ստորագրութեամբ այդ իմաստով պատասխան-հերքում հրատարակել: Ինչպէս կը գրէ Պ. Մարտիան: Տարի մը ետքը, Լորտ Սոլպլայն ալ իր տեղեկատէր քաղաքականութեան պահանջումներուն համեմատ պիտի տեղեկագրէր Լէյբորին իր տեսակցութիւնը Խրիմեանի հետ, ինչպէս պահ մը վերջը պիտի տեսնուի:

Տանկլաստ ժողովուրդը, մասնաւորապէս մոլեռանդութեան հալածանքին տառապած, քրիստոնեայ Խուսին նկատմամբ բնագրական համա-

կրանք մը տածած է միշտ: Եթէ Նիւրտէս և իր ժամանակակից գաղափարներուն մեծ մասը հա՛կանաւ ոգի մը ցոյց տուած են, յանցանքը աւելի ուսանայ տժգոհներու վերագրելի է: Քիչ Տանկահայեր ծառօթ էին ուսու կառավարութեան արարքներուն: Աւստի վտանգութեամբ ականջ կը դնէին այդ տժգոհներու տրտունջներուն: Պոլսահայութեան մէջ առաջին հակաոտու սերմերը ցանողը եղաւ Միքայէլ Նալբանդեան, զոր Ռոսեան գերդաստանը օրերով հիւրընկալէց իր Սկիւտարի բնակարանին մէջ, այժմ Պէրպէրեան վարժարան: «Կոմս Էմմանուէլը»ի ազնիւ ոգին և բոցաշունչ ազատասիրութիւնը խոր տպաւորութիւն կը գործնէր ունկնդիրներուն վրայ, ինչպէս յսած եմ բարեխիշտակ Գրիգոր Ռոսեանէն: Իստի յետոյ նոյն հակաոտու երգը երգեցին շամաքճում Իսիկեանն, որ Խորմեցի էր, և Մարկոս Աղաբէգեան, որ, թէ և Չիւրանացի, երկար առէն պապած և գործած էր կողկափ մէջ: Տժգոհ էին Մելոյ Նշալուստամիի և Նոր-Դարի կուսակցութիւններն ալ, և կասկածելի կը նկատէին Մշակի ուսակրութիւնը: Երբ Աղճատնոր էրլիցեանց իր ազգակները տեսնելու համար Պոլսոյ եկաւ, ուր քարացած գիրքերու և ուրիշ իրեղէններու վրայ հմտալից դասախոսութիւն մ'ըրաւ, Թիֆլիսէն անստորագիր նամակ մը տուացայ, որ կը յորդակցէր գաւշանախ այդ «ոտուական լրտես»էն: Տանկահայ ժողովուրդը ստոգաներու հակաոտու յայտարարութիւններէն ազդուեցաւ բնականօրէն, և սկսաւ կրկնել. «Աստուած մեզ Ռամանցիէն չը գատէ, Ռամանցիէն ալ Մոսկօֆին թօսիւղէն չը գատէ:»

* *

Չարը Սուլթանին դէմ պատերազմ հրատարակած էր, Տանկաստանի քրիստոնէսներուն պաշտպանութեանը համար. սակայն հայ քրիստոնէսները մտացուած էին Քրզանլըքի նախագիծ դաշնագրին մէջ: Երբ այս գոյժը Պոլսոյ հասաւ, մեր ժողովուրդը «մեծ ցաւ ու յուսահատական հերթափոխում» գտցց, ինչպէս կը գրէ Պ. Սարուխան: Նիւրտէս վարժպետներին համար զործելու ժամը հնչած էր: Իր եկեղեցական և աշխարհական պատուիրակներուն ձեռքով, Աղբիւր նուազութեան սկսեալ, ուսու լիազօրներուն միտքը պարտատել յետոյ, ինք անձամբ վարեց վերջին բանակցութիւնները, Սան-Սթեֆանօ երթալով անվեհեր: Մեկնելէն օր մ'առաջ, երբ իրեն նուս կապալացայ, պատմեց ինձ թէ, նախորդ օրը, ուսու դեսպանատան հայ թարգմանը, Բաբելթիկ Նէվրուզ, մեծ-գուքս Նիգօլայի կարևոր նամակ մը յանձնելու համար Սան-Սթեֆանօ երթալու պէտք ունենալով և քանքան չը գիտնալով, ձիով Սամաթիայի Ս. Գրիգոր եկեղեցին գացեր և աւտոր ժամկույր իրեն նետ առեր էր իբր ուղեցոյց: Թուրք ոստիկանութիւնը զիտներ էր այս ուղեկցութիւնը, և պատրիարքին յատուկ պաշտօնագիր մ'ուղղելով, ազգարարներ էր որ ծանր պատասխանատուութեան պիտի ենթարկուէին հայ և կեղեցիներու պաշտօնեաները եթէ այնուհետև

թշնամի բանակը երթալու յանդգնէին Նիւրտէս, այդ պաշտօնագիրը ինձ կարդալ տալէ յետոյ, ըսաւ ժամելով. «Կը տեսնե՞ս, կառավարութիւնը կատարէ քեզի քեզի ինքնուրուի մը Սան-Սթեֆանօ երթալու համար: Իրքան անկի պիտի կատարէր լսէ չայցց պատրիարքին հոն երթալը, այն ալ չայստասանի վարչական ինքնօրինութիւնը ինքզինու համար: Վաղը ճամբորդ եմ:»

* *

Պ. Սարուխան կը գրէ թէ «Նար-Բէյ Պետերբուրգից մեկնելով անցաւ Եւրոպա և միացաւ այնու տեղ իրիմեանին», այլ անտեղեակ կ'երեկ «մասնադարան»ի հետագրին, զոր, Նիւրտէսի բուրբ գործակիցներուն պէս, ծն ալ տեսած և արդէն յիշատակած եմ L'Arménieի Պատասխանատուութիւններ» վերնագրով յօդուածաշարքի մէջ, որ զժբարխտարար անձնաթիֆ Մալաթի և հեղինակին: Կ'արժէ պատմել համառօտ:

Սան-Սթեֆանօի մէջ, վարժպետեան վարչական ինքնօրինութիւն ինքրած էր օսմանեան Նշալուստանի համար: Թուս լիազօրները, որոնք վիթխարի Պուլկարիա մը ստեղծած էին, դաշնագրին 16րդ յօդուածը միայն տուին իրեն, առարկելով թէ թուրք լիազօրները հակառակած էին ինքնավարութեան: Պատրիարքը որոյնք պնդել իր ծրարակցի վրայ, մասնաւոր քր Սն-Ղիպիցիները դաշնագիրը վերաքննելու խօսքեր սկսած էին ընել: Նա ուստասիր ճանաչուած Նար-Պէյը թէլգրովորատ զրկեց, ուսու կառավարութեան չնորհակալիք յայտնելու համար 16րդ յօդուածին նկատմամբ և անկէ ինքզինու համար որ շալաստանի ինքնավարութեան ծրարին ոչժ տար, եթէ դաշնագիրը վերաքննութեան ենթարկուէր երբէք: Երկու եկեղեցականները համաձայնած էին որ Նար-Պէյ իր բանակցութեան արդիւնքը իսկոյն պատրիարքին հաղորդէր ծածկալիզու հետագրով մը, ուր արտաքին գործերու նախարարութիւնը պիտի կուուէր «մասնադարան» և ինքնավարութիւնը «ձեռագիր»:

Արդարև, Կորչաքոյի հետ տեսակցելէ յետոյ, Նար-Պէյ հեռագրեց թէ «մասնադարան»ի տեսուչը չ'էր խոստացած իրեն տալ իր փնտրած «ձեռագիր»ը, և խորհուրդ տուած էր որ երեսպակաւ ոտաններու միտ թանգարանապետներուն ալ դիմել, գտնելու համար իր օւզած մաքաթիքը: Այս հեռագրի վրայ էր որ Նիւրտէս և իր խորհրդականները որոշեցին Արևմուտք զրկել անգլիաօտեր ճանաչուած իրիմեանը, և հրամայել Նար-Պէյին որ երթալ անոր միտանայ երբ վէհամտողով գումարուի:

Որևիմ անհիմն է թ. Պէկեանի պէս ուսուսուներու սա կարծիքը թէ շայնքը սխալ գործեցին Թուսէն գատ ուրիշ ազգերու ալ դիմելով, քանի որ նոյն իսկ Կորչաքոյի խորհուրդն էր որ այս դիմումը տեղի ունեցան: Երբ Պէրլին գացինք, տեսանք թէ բոլոր արևելեան ազգերը պատուիրակներ զրկած էին հոն, նոյն իսկ Ռոսսիոն ցեղակից և դաշնակից Սերպերն և Մոսկովէնկերպոցները, և Լրբի-Մելիքով ալ խոր-

հուրը տուաւ մեզ որ բոլոր կառավարութիւններուն գիմէնք հաստատապէս, ինչ որ ըրած էինք արդէն:

Այդ կարեւոր հեռագրին պատճենը չ'ունիմ որ հաստատակեմ, և չ'եմ կարող վկայ կոչել զայն կարգապէս ազգայինները, որոնք, աւազ, ցուրտ հողին տակ կը հանչէին այժմ. սակայն երկու փաստեր կան որոնք կրնան հաստատել պատմածի մասին վաւերականութիւնը. Նախ թէ, էթէ կորչացող տարբեր խորհուրդ տուած ըլլար, Նար-Պէյ չը պիտի համարձակէր Պէրլին երթալ և հոն իրեն ներկայանալ: Երկրորդ թէ 1912ին ալ տեսած համանման եղելութիւն մը. ոռու կառավարութիւնը խորհուրդ տուաւ էլջմիածնի կաթողիկոսին որ միւս եւրոպական պետութիւններուն ալ գիմէր Յէր յօդուածին գործադրութիւնը խնդրելու համար, որով կազմուեցաւ Պօլոս Նուպար Բաշայի նախագահած ազգային պատուիրակութիւնը:

* *

Պ. Սարոբան կը դատապարտէ Ներսէսի յաճախակի հրատարուածները, որոնք սակայն արգելք փրկան որ նա մինչև իր մահը վարէր պատրիարքական պաշտօնը: Ազգաբնութիւնը կը պահանջէր որ հեղինակը նկատուի թեան անուր սա մեղմացուցի պարագաները թէ նա հրատարականը կը գործածէր իբր զՅէր, պատասխանէրէս փոխաններէ և նոյն իսկ կառավարութենէն գիշուած ձեռք բերելու համար, և թէ շարտարածն որ զինքը զգիւր ըրած էր զայն, մաշիչ հիւսնդութիւն մը որու զոհ գնաց, դեռ գրեթէ երեսուսուրը:

Եւ երբ հեղինակը խոչորացոյցով կը նայի Վարժապետեանի մարդկային թերութիւններուն վրայ, չը պատմեր անոր պատիւ բերող ինչ ինչ արարքները: Նոյն իսկ գանջ կ'անուս յիշատակել սա հանրածանօթ իրողութիւնը թէ, երբ Ալպո-իւ - շամիա, հայ պատուիրակութեան աներկիւղ բողոքներէն զայրացած, Տատեան Յարութիւն Բաշայի միջոցաւ Ներսէսին հրամայեց Պէրլինէն ետ կանչել զայն, հայկական խնդրին հեղինակը պատասխանեց, իբր նոր Միտապօ. «Կեն ըսէ Սուլթանին որ ես պատուիրակներ զըրկեցի Վենետիգովին, ազգի ցանկուն զարման խնդրելու համար, և ետ չը պիտի կանչեմ գաւտեց, մինչև իսկ էթէ պատրիարքարանս զուսնէն կախել տայ զիս, ինչպէս կէս դար առաջ կախուեցաւ Յունաց Ղրիզորիոս պատրիարքը:»

* *

Վարժապետեանի գործակիցներուն զաւով, Պ. Սարոբան կը գրէ թէ Ներսէսին օգնել էին առանձնապէս՝ Կր. Ստեան, ղօօս. Սնրիչէն և մասնաւորապէս Յովհ. Նուրբան: Եթէ հոս մասնաւորապէս գործածուած է մասնաւորի իմաստը, դիտել պիտի տամ թէ Ներսէսի առաջին խորհրդականն էր Գրիգոր Ստեան, որուն «Ջօրապետ» կեղծանունը յատկացուցած էինք

մեր նամակներուն մէջ, ինչպէս Նուպարին «Խիկար»: Ինչպէս հեղինակն ալ կը խոստովանի ուրիշ էլի մը մէջ, «Կր. Ստեան գրեթէ ուղղութիւն էր տալիս այն ժամանակ ազգային կեանքին, Ներսէս պատրիարքի բացարձակ վտանգութեանը վրայ յենուած»: Վարժապետեանի երկրորդ խորհրդականն էր ծերակոյտի անգամ բծիչ Սնրիչէն, կոր Պ. Սարոբան իրաւամբ կը գրէ չէ «ամենից յարգուած մի պատկառելի ազգային գործող, Ամենակառութիւնն ամենահին սինեւրից մէկը»: Աստեան շատ ետքը կու գար Նուրբան, որ Վենետիգովին յետոյ տանկատարական հովեր սկսաւ անուր, թէ և շարունակելով ծառայել Բերայի ազգային գործերուն: Ստեան, որ կը ճանաչէր յայտ տողանդաւոր պաշտօնատար յեղեղով նկարագիր, կ'ըսէր. «Նուրբան էթիւսին օր կայ որ անկողինէն հայտատի դուրս կ'ելլէ, օր կայ որ տանկատար»:

Հեղինակը կը գրէ. «Ձէ՛ որ Նայիրն ևս քրիստոնեայ էին. չէ՛ որ Թիրքիայում նոյնչափ, և թէ ոչ անէի, զրկանց և հարստահարութիւններ էին կրել և կրում էին՝ որչափ Բուլգարները, Բոսնեակներն և այլն, որոնց դատը պաշտպան վում էր յատկապէս Բուստանանի կողմից գիշու գորուծեամբ. ինչու Նայիր պիտի լռէին»։ Բուն խնդիրը այս էր և մեք, Նայիրս, յիշեալ ցեղերուն զոհ չարակամութեան զգացում չը տածելէ զատ, փափաքող էինք որ անոնց իրաւունքները ճանաչուէին լիովին, որպէ՛ս զի կարգը մեզ գար: Ստեփան Բաշա Արանեան, «Տէրութիւնը մասնակցեցաւ ազգայնից շանից» գրելու տեղ, անիկ ճիշդ խոսած կ'ըլլար էթէ ըսէր թէ «Տէրութիւնը շատ չը հակառակեցաւ ի սկզբան», և 'զայս կը պարտից կառավարութեան շուքած վիճակին և մասնաւոր Ստեանի ճարտար լեզուին, որ համոզած էր Թուրքերը թէ պատրիարքին ձեռնարկը անհամաձայն չ'էր իրենց շահերուն, այն Ստեանին գոր Պ. Սարոբան ալ կը կոչէ «անկեղծ հայտնասէր և հմուտ քաղաքագէտ»:

* *

Յարգելի հեղինակը, զույգ պատմելի անկողմնակալութիւն ցոյց տալու համար, ինչ ալ գրեւզանօրի հարուածներ կը շարայլ: Տեսնենք թէ որ աստիճան իրաւունք ունի:

«Ոչ բուն պատուիրակն (Խրիմեան) և ոչ իր թարգմանը (Չերազ), կը գրէ նա, խտուր դանտով չէին այս պաշտօնի համար բուն յարմար անձինք»: Խրիմեան «ոչ մի եւրոպական լեզու չգիտէր», ճշմարիտ է, այլ ոչ մի բարձրաստիճան եկեղեցական ունէիք որ անոր շափ տեղեակ ըլլար Նայաստանի վիճակին, ոչ մի կոստանոր որ անոր սահման վիճութիւնը օւնենանք էբք Նուպար Բաշա Բարբի մէջ տեսաւ զայն առաջին անգամ, ըսաւ ինձ Ֆրանսերէն. «Ներսէս պատրիարքը շատ լաւ ընտրութիւն մ'ըրբ էի Խրիմեան Սրբապետը Նայաստանի կեղեղանի պատկերն է: Պատցուր զայն ամբողջ եւրոպայի մէջ, և նա ամեն սիրտ պիտի գրաւէ իր պարթէս

հասակո՞ղն և հայրապետական դէմքովը, թէ՛ն չը խօսի եւրոպական լեզուներ:» Դժու վերջերս Լօրտ Ճէյմս Պրայք, որ 1878ին սոսակցած էր անոր հետ, կաթողիկոսական կոնդակին իրեն յանձնող պատուիրակութեան կ'ըսէր թէ այն Անգլիացիները որովք Լօնտոնի մէջ պատահած էին իրիմեանին, «խորապէս ազդուած են անոր ազնիւ կարգադրէն:»

Գալով ինձ, պարզ ուսուցիչ մ'էի արդարն, այլ այս չ'արգիւրէր որ մաթը քաղաքականութեան վրայ մը գրադի: Տէրգածն ուսուցիչ էր, դիւանագէտ ըլլալէ առաջ, և կրցաւ նշանակուող դեր մը իսաղալ քաղաքականութեան մէջ (արուեստի կ'անկարգեմ անուշա և ոչ տաղանդին): Ասկէ զատ, Վեհածողովէն մէկ տարի յետոյ հրատարակուած Հայաստան և Իտալիան գրքոյրիս մէջ յայտնած եմ թէ ինձ յանձնուած պատուոնը ձրի էր, տաճանելի և զուցէ ոչ անվտանգ, թէ շատեր մերժած էին զայն, և թէ եւ ընդունեցայ, թէ՛ն տկար (էջ 23): Աղբարն դիւրին գործ չ'էր ամբողջ հնգ յափս իրիմեանի պէս արտակարգ անձնատրուութեան մը լեզուն և գրին ըլլալ եւրոպայի մէջ, և յայտնի էր թէ, վերադարձին, յաւել կատեղի (միւլի) և ատելի պիտի գտնայի թուրք կառավարութեան առջև, այնչէտ որ այնուհետև ստիպուեցայ հայրենիքս հեռու անցունել կենսօրն մեծ մասը: Իրիմեանի ընկերակալու արժանապաշտունքն անըք Օտտանն էր, այլ միթէ կարելի էր որ նա իր ապագան խորտակէր, յայտնապէս մասնակցելով իրօք հակաթուրք ձեռնարկի մը որոյ աշողութիւնը երկբայելի էր: Երիտասարդական անհաշիւ խանդը միայն կրնար ընդունել տալ այսպան փշալից պատուս մը: Ես ունեցայ այդ խանդը. յանցեալի մը միթէ է:

Եւ միթէ մեր լաւագոյն դիւանագէտներն ալ կրնային խորամանկութեամբ մրցիլ ապրիլ 1ին ծնած խաբեբայ Պրտաբէրի մը, հրէամիտ Պրզընֆիլտի մը կամ այն կորչաթողիկն հետ որ, ըստ Պ. Սարտիւսանի, «ժիթ. դարի ուսական ա. մենամեծ քաղաքագէտն է համարվում»: Միթէ հաւանական չ'էր որ Վեհածողովին ծեր պառուէները աւելի ազդուէին պատկառելի հայրապետի մը և խանդավառ երիտասարդի մը անկեղծ և անհեղք լեզուէն, և Աստուծոյ չը վախցող և մարդոցմէ չ'ամաշող դատաւոր արդարութեամբ վարուէր աղերսարկու այրիին հետ:

Եւ այսպէս ալ եղաւ իրիմեան և իր քարտուղար-թարգմանը մեծ պատուով ընդունուեցան թէ՛ Լոնտի, թէ՛ Բարլիզի, թէ՛ Լօնտոնի, թէ՛ Վիէնայի և թէ՛ Պէրիինի մէջ: Եւ մի զուր փակուեցա իրենց առջև, ոչ մի նշանուող Եւրոպայի մերժեց ընդունիլ զանոնք: Մամուլի ներկայացուցիչներն ալ համակրեցան անոնց պաշտպանած դատին, ինչպէս կը յայտնէ նոյն իսկ Պ. Սարտիւսանի գիրքէն քաղուած սա վկա. յուճիւնը. «Հայոց Յիշատակագիրը, — զրուս է պրօֆէսոր Անդրէաս Արծրունինի Բէրլինից Մշակին, — ամբողջ եւրոպական լրագրութեան կողմից մեծ համակրութեամբ ընդունուեց, և ամբողջ մամուլը միաձայն հաստատում է թէ Թիւրքայի Հայերի պահանջները շատ համեստ և իրական

են, և կարծում է որ կօնգրէսն անպատճառ կ'ըն. գունի:»

Մենք, Պէրլինի մէջ, նոր բան մը չունէինք ինզգրիւ, որու համար պէտք ըլլար գիւսանգիտական հնարքներ գործածել: Իրանական վարչութիւնը ծանօթ էր ամենու, մենք անոր գործադրութիւնը միայն պիտի պահանջէինք օտանահան Հայաստանի համար: Ինչգիրը պարզ էր, և կրցանք ճակատաբաց տեսակցիլ և բանակցիլ բուլղար լիազօրներուն հետ: Դիւանակատնուեցիք հրեկոյթ մը չ'էին տար, առանց յատուկ հրահարգի զրկելու իրիմեանին, հար-Պէլին և ինձ: Կայսրը անկողին ինկած էր, ընկերվարական հօգրվիլիկ կարաբիւնէն 18 վէրք ստացած. Առկուտգա կայսրուհին ընդունեցաւ երեքս, անկախ Հայաստանի մը դեպպաններն ընդունելու հանդիսաւորու, թէ՛ամբ: Թագաժտանալը Ելլանը, որ յետոյ Տրէստիլից Գ. կայսր եղաւ, մէջ անգամ մը Լօնտոնի և անգամ մը Պէրլինի մէջ ընդունելի յետոյ, երկու անգամ ալ ճաշի հրահարց, անգամ մը Բօցտամի պալատին մէջ, ուր, սեղանի վրայ, արեւելեան ազգերու բոլոր ներկայացուցիչներէն վեր բազմեցուց հայ պատուիրակները, և անգամ մ'ալ Պէրլինի պալատին մէջ, Վեհածողովին փակման օրը: Այս ինձնայից, զոր չը յետաւկեր Պ. Սարտիւսան, հրահարուած էին Պրտաբէր, բուլղար լիազօրներն և անկախ ազգերու ներկայացուցիչները, նաև, իբր բացառիկ պատիւ, հայ պատուիրակները:

* *

Հեղինակը, որ «ոչ մի եւրոպական լեզու չգիտցող» եկեղեցականի մը և անոր ընկերացող վատարելապէս անփորձ» երիտասարդի մը այսքան և այսպիսի աշողութիւններուն առջև լռութիւն կը պահէ, յանկարծ լեզուանի կը գտնուի գատապարտելու համար զիս, որ, Վեհածողովէն գրէթէ երեք ամիս առաջ, Հոնտի մէջ արտաքին գործերու նախարարէն իրիմեանի համար ունկերն համար թիւն մը կարենալ ստանալու համար, հարկ գումարած էի անոր քարտուղարին առջև նախկին պատրիարքին դիրքը բարձրացունել, ըսելով թէ հայ եկեղեցին «5.000.000 քրիտոստոնյալ կը վարէ Արեւելի մէջ», այս թիւն մէջ ըմբռնելով հայադաւան Ասորիներն ալ, Գլատիներն ալ, Հապէշներն ալ: Կը մեղադրէ զիս, յիշուլ նախարարին ըսած ըլլալու համար թէ «Հայերը 4.000.000 անհատէ բաղկացած քրիտոստոնյա ժողովուրդ» մ'են, թիւն որ 1878ին չափազանցուած չ'էր նկատուեր բնաւ, և թէ «Առկուսիկ պատակ» Հայերուն թիւը 3.000.000ի կը հասնէր, ինչ որ, ըստ Պ. Սարտիւսանի, «հարձակ սնու չէր», թէ՛ն չ'ըսեր թէ ինչուն Հայ ժողովուրդը զիհակագրուած չ'էր կանոնաւորապէս, և ոչ ոք կրնար հաստատել թէ 3.000.000 Հայ չը կար Տանկատանի մէջ: Հեղինակը, աւելի հեռուս, առանց դիտողութեան կը յայտնէ թէ Ենթուս, Ազգային ժողովին առջև խօսած մէկ ճառին մէջ, ըսած է. «Ամեն օր ամեն կողմէ հրաւէր ու պարտաւոր կ'ընդունիմ, մանաւանդ

մեր 3.000.000էն աւելի Հայերէն, որ հայրենի հողին վրայ ազգային գոյութիւնը պահեցին մինչև այսօր»

Հռոմի տեսակութեանն յետոյ էր որ Պատրիարքարանը պատրաստեց և մեզ գրիւց իր վիճակագրական տեղեկագիրը: Ատր թուանշաններուն վըայ միայն պնդեցինք այնուհետև:

* *

Պ. Սարուխան, L'Arménieի մէջ հրատարակած ընդարձակ յիշատակարանէս քաղելով, կը պատմէ թէ Վատէնկոս ըսած է մեզ թէ «Իրանաներ կարելի չէ Հայաստանին նմացնել: Լիբանանում փոքր չկայ, իսկ մեր երկրում շատ կայ»: Եւ կը յարէ. «Տրանս-միլիտարի կատարած նկատողութիւնն առանց հետեւեալի է Մուսու» Եթէ նա առանց հիտուանքի բաժնը ստանց պատասխանի կը նշանակեն, հերպակը սակամ է, քանի որ, նոյն տեսակցութեան պատճառով թեանս մէջ, հրատարակուած է մեր պատասխանը. « Ընկերացարեցիք թէ Լիբանանի վարութիւնը յիշատակելով Հայաստանի նկատմամբ, ուր թուրքերը Հայերէն նուազ բազմաթիւ են, Պատրիարքարանը չ'էր ուզեր բռնի թէ Հայաստանի մէջ կէտ առ կէտ գործադրուի այն, առանց տեղական նահագմաւորներուն պահանջած փոփոխութիւնները կրելու: Լիբանանի վարութիւնը երկու սղգրուով կը ներկայացունէ մեզ. քրիստոնէսայ վարչութիւն, երուպական հսկողութիւն. այս երկու սղգրուները սովանեան Հայաստանի համար անհրաժեշտ կը թուին մեզ, և այս տեսակէտով է որ մեր յիշատակագիրը Լիբանանի յիշատակութիւնն ըրած է: »

* *

Ինչպէս բոի արդէն, Սօլզգրի իր տանկասէր քաղաքականութեան պահանջումներուն համեմատ տեղեկագրած է իր տեսակցութիւնը Խորմանանի հետ: Պ. Սարուխան կը գրէ. «Խորմանա գաղտնի իմացնում է Կիստէինի թէ իր տեսակցութիւնը Սօլզգրիին սխալ է հարողոսմ ղեսպանին: Ո՛րն էր այդ սխալը: Արդեաց սխալը Սօլզգրիի՞ մտն է թէ թարգմանի մտն, որ տարբեր կերպով է հարողոսմ Խորմանանի խօսքերն անել. միմիտրին, ղժուար է պարզել: »

Հեղինակը, որ մէջբերումներ կ'ընէ Հայաստան և Իսպահան, անոր 19րդ էջին մէջ տեսած ըլլաւն էր թէ այդ օրը մեզ ընկերացած էին Լոստոնի երկու զլխաւոր հայ գործիչներն ալ, Պ. Կ. Յակոբեան, որ ողջ է դժռ, և Գ. Բաբազեան, որ մտած է: Երկուքն ալ գիտէին ֆուստերէն (խտակցութիւնը այս լեզուով տեղի ունեցաւ), և կարող էին ուղղել սխալս, եթէ սխալ թարգմանած ըլլայի:

Իրողութիւնը սա է թէ, երբ Լոստոն հասանք, յոյժ տանկասէր գտանք զանլին և ժողովուրդը: Հայտ-Բարբի մէջ թրքափրական հսկայ միդիակներ կը գումարուէին, ցուցարարները տանկասեայ կլատտղերին տանը պատուհանները կը

քարկոծէին, փողոցն անցնող ֆէտաւոր Հուկայ մը թուրք կարծելով՝ իրենց ուսերուն վրայ կը բարձրացունէին և քողպցին մէկ ծայրէն միւտ կը պտտցունէին յաթմանակով, մինչ թատրոնները Ոսման Բաշայի փառաբով կը թնային և Պիզընսֆիր, ռազմաշունչ քանոր արտասանելով, Հնդկաստանէն 7.000 զինուոր բերել կու տար Մարզա, յաղթական ղուտն ղէ՛մ պաշտպանելու համար սովանեան պետութիւնը, որու հետ կիպրոսի դանակցութիւնը կը նախապատրաստուէ: Եթէ Վենետոցոյին համար կ'ուզէին շահել Անգլիայի ձայնը, որ այն ստեն բոլոր պետութիւններուն ձայնէն աւելի բարձր կը հնչէր, պարտաւոր էինք թուրք կառավարութեան ղէ՛մ չափաւոր լեզու գործածել, ինչպէս յորհուրդ տուած էր մեզ Բարբի անգլիական յոնայար: Անգլիա թուրքին նկատմամբ զրէթէ այնպիսի տրամադրութեան մէջ էր այն ստեն որպէ՛ս տրամադրութեան մէջ էր այժմ Գեորմանիս. և միթէ հայ պատահականութեան մը ներելի՞ է այսօր Պէրլին երթալ և հոն կժու լեզու գործածել սովանեան պետութեան ղէ՛մ:

Ընկը իտեցանք թուրք կառավարութեան ղէ՛մ, և ստոր հետեւ կը նշմարուի նոյն իսկ Սօլզգրիի վերոյիշեալ նամակին մէջ, որոյ թարգմանութիւնը հրատարակած է Պ. Սարուխան: Արդարև նախապար կը խտտովանի թէ Խորմանան ինզգրէր է որ սպեռութիւնների կոնգրէտում Հայերի շահերն էլ նկատողութեան անունն և միւշոցներ գործ գրուեն Իրանց համար յաւ վարչութիւն հաստատուելու: Միթէ՞ լաւ վարչութիւն պահանջելը չէ՞ յայտնելը թէ թուրք վարչութիւնը վատ կը նկատէինք: Մինչև իսկ երբ Սօլզգրի կը գրէ թէ, ըստ Խորմանանի, «Հայաստանի թիւրք բնակիչներն են հաստատուալէ հարստահարվում են անօրէն ֆիւրդերից», միթէ՞ Գուրգերէն գանգատիլը ինքնին գանգատիլ չ'է՞ թուրք կառավարութեանն, որ չէ կրնար կամ չ'ուզեր զսպել իր այս աւազակաբարոյ հպտակները:

Կեր գործածած չափաւոր լեզուն իր ազդեցութիւնն ունեցաւ տանկասէր Սօլզգրիին վրայ: Վենետոցոյին պաշտոնական անտեսարութիւնը կը վկայէ թէ նա ըսած է յունիս Չէի նիտսին մէջ. «Պէտք է պաշտպանել Հայերուն շահերն և թէ նամիջական բարեգործներն, թէ՛ պապազայ առաջդիմութիւններու յոյսեր տալ անոնց: »

* *

Պ. Սարուխան կը շարունակէ. «Խորմանան ղեռ չէր գիտցել յօրդ Իիկընսֆիրիին այցելութեան: Եւսի քան առաջին միմիտրին այցելելը՝ Խորմանան զնում է նրա քաղաքական հակառակորդ մեծ ծերունուն՝ Գլաղստոնին տեսնելու: Այս հանգամանքը նեղացրել է Լոստոնի Հայերին, որոնք Մ. Չերազին են վերադարձի այս այցելութիւնը: Գ. Բաբազեան և իր ընկերները գտնում էին որ անաղաքագիտական էր Խորմանան և Չերազի այս վարժուրդը: »

Գ. Բաբազեան քաղաքական հակացողութեանն

գուրկ վաճառական մ'էր, թէև ազգասէր գործիչ, որու հետ ես ալ այցեցի երեսփոխան Ֆորսթըրին: Երբ կլատսզընէն ունկնդրութիւն խնդրեցի Խորմանի համար, արդէն տեսած էի Պիզնոֆիլուի քարտուղարը, որ յայտնած էր թէ նա, յոյժ գրագած ըլլալով, չը պիտի կարենար ընդունիլ հայ պատուիրակութիւնը, և թէ մեր խնդիրը քաղաքական էր և կը վերաբերէր արտաքին գործերու նախարարին, որ ընդունած էր մեզ (Պիզնոֆիլու Պէրլինի մէջ ալ կրկնեց այս առարկութիւնը, և, երբ հոն հասնեցաւ մեզ հետ տեսակցիլ, պայման դրաւ որ քաղաքականութեան վրայ չը խօսինք): Այս մերժումէն յետոյ, մտածեցի թէ անպատշաճ էր լծուտունէ մեկնիլ, առանց մեր երախտագիտութիւնը յայտնելու արևելեան քրիստոնեաներու հզօր պաշտպան կլատսզընին, մանաւանդ որ նա կնար ևորէն նախարարագետ ըլլալ քիչ տանէն, ինչպէս որ եղաւ ալ, և մեր տեսակցութիւնը Գորիններէ կալտիսի պիտի մնար, ինչպէս որ մնաց ալ: Կլատսզըն ճաշէ հրաւիրեց Խորմանն և զիս, յոյժ սիրալիք ընդունելութիւն մ'ըրաւ մեզ, ստորագրեց և ինձ նուիրեց իր լուսանկարը, և այնուհետև հայ դատին վիճազոյն փաստարանը եղաւ: Եւրոպայի մէջ: Երբ Ներսէս և իր խորհրդակցները, 1878ի պաշտօնավարութենէս չափազանց զուճ, 1880ին զիս նորէն Անգլիա զրկեցին իբր պատուիրակ, և այս անգամ առանձին (գիտէին թէ ես կատարած էի պատուիրակութեան գրէթէ ամբողջ գործը), կլատսզըն, որ նախարարագետ եղած էր, վազմանսթթ բարեկամի մը պէս ընդունեցաւ զիս և ամեն ճիգ թափեց Յէրզ յօդուածին գործադրութեանը համար: Ընթացողին կը թողուր դատել թէ ո՞վ անջաղաքագէտ գտնուած է, ե՞ս թէ վերոյիշեալ վաճառականը, որ իրեն պէս կարճատես շատագոյնը գտած է:

* *

Հեղինակը կը յայտնէ թէ Խորհրդարանի մէջ Հայաստանի խառն բնակչութեանը մասին Սօլզպրիի յունիս Յին ըրած «ծանրակշիռ յայտարարութիւնները հայ պատուիրակութեանը լծուտունում լուծեալն ընդունեց, և միայն իբր լիբերալ Խորմանն, Նարբէյ և իրանց խորհրդականներն անհրաժեշտ գտան ուղղել Սաիթբերիի համար»): Լրագիրները յունիս Դին հրատարակեցին նախարարին ճառը, և մենք յունիս Յին մեկնեցանք լծուտունէ, Վենետիկովին բացմանը հասնելու համար: Սօլզպրի ալ Պէրլին պիտի երթար իսկոյն. ուստի, հապենակ պատասխան մը տալու տեղ, օգտակար համարեցինք հոն մանրամասն հերքմնագիր մ'ուղղել իրեն, Խորհրդակցելով կար-Պէլէի և Պոլիսէի գալիք այխարհական պատուիրակ Ստեփան Ժափագեանի հետ, որու համար հեղինակը կը գրէ իրատմբ. «Այս ետևորուն երեսփոխանն ի սկզբանէ անտի մնծ փոխովով զբաղուած էր Հայաստանի հարստաարութիւնների վերաբերեալ խնդիրներով և ի օտէ ծանօթ էր Ներսէս-Ստեփան և շալակիցնե-

րի ծրագրին:» Անպէս ալ բրինջ: Միթէ այս չէ՞ր լուսագոյն թեթաջը:

* *

Նուպար Բաշայի ծրագրին վրայ խօսելով, Պ. Սարուխանի հրտէ թէ է՛ք. Տայսիի հրատարակած անգլերէն թարգմանութիւնը «Մ. Չերազ Կորից Ֆրանսերէնի թարգմանելով հրատարակեց իր L'Arménie թերթում»: Սխալ է: Ես հրատարակեցի Նուպարին ինձ յանձնած ֆունտաներէն բնագիրը, յայտնելով միանգամայն թէ Տայսիի թարգմանութիւնը պակասաւոր էր, քանի որ բնագրին մէկ կարեւոր մասը գուրջ անգլերէն էր: Այս ծրագրական խնդիրը շատ մեղան թափել տուաւ հայ մամուլին մէջ. Կ'արժէ անոր քննութեամբը վերջացունել յօդուածն, որ շատ պիտի երկարէր, եթէ ուղէի երևան հանել հեղինակին բոլոր անճշգոյնութիւնները:

Պոլսի գործիչները բարձր համարում ունէին Նուպարի վրայ, և ես, անձնապէս, շնորհապարտ էի իրեն, իբր անկեղծ Նուպար-Շահնապարեան վարժարանի Սակայն, պատերազմ յարաբեւութիւններու խզում յառաջ բերած ըլլալով, ուր ոգ փնտէր թէ նա ո՞ր կը գտնուէր նոյն միջոցին: Կհնար էր թղթակցիլ և խորհուրդ հարցնել իրեն: Տնտեսալու ժամանակ չը կար: Պէտք էր որ Վենետիկովին դիմելէք պատուիրակութիւնը անոր գումարումէն շատ առաջ ճամբայ լուր համար այն երկիրներուն մէջ որոյն լիազօրները պիտի վերաքննէին Սան-Սթեֆանօի դաշնագիրը: Գրիգոր Օտեան ձեռք առաւ իր այն նշայական գրիչը որով գծած էր երբեմն Սօլզպրի Սահմանադրութիւնն և Օտմանեան Սահմանադրութիւնը, և յօրինեց ինքնավար Հայաստանի Սահմանադրութիւնը, հիմ բռնելով Արշեստանի վարչութիւնը:

Ինչո՞ւ լիբանանի վարչութիւնը. - Զի վարչական ինքնօրինութիւնը առաջին քայլը պիտի ըլլար՝ օր մը քաղաքական ինքնօրինութեան և այնուհետև անկախութեան հասնելու համար, և զի լիբանանի դրութիւնը վարչական ինքնօրինութեան միակ նմոյն էր Տանկաստանի մէջ, այն ալ ասորական մասին մէջ ուր կը գտնուէր Հայաստան. զի այդ դրութիւնը արդէն փորձուած և օգտակար գտնուած էր, քանի որ կրցած էր զպեղ մանկամարտի Տիւրքիներուն ջարհասիրութիւնը և իրագործել քրիստոնեայ Մարտիրոսեան սպահովութիւնը, և զի այդ դրութիւնը Եւրոպայի խորհրդանախնդրեալ նորանալ վարչութիւն մը չը պիտի ըլլար, քանի որ յօրինուած էր աշխատակցութեամբ այն Ֆրանսային, Անգլիային և Ռուսիային որոնցմէ համամասնեց պիտի խնդրէինք Հայաստանի համար: Անհնար էր աւելի գործնական լուծում մը գտնել հայ դատին համար:

Այս անգումովով հասանք Բարիզ, ուր տեղեկացանք թէ հոն կը գտնուէր Նուպար: Մեք տրուած հրահանգին համեմատ, իսկոյն դիմեցինք իրեն, խորհուրդ հարցնելու համար: Իրեն հաղորդեցինք

Օտեանի պատրաստած յիշատակագիրը, յայտնելով թէ Գոտղիին հաղորդած էինք և վատենիզոսին, Սօլպարիին և Անտարտիին ալ պիտի հաղորդէինք, Վենածողովի նախագահին ներկայացունել ատաշ, որպէս զի գալիսգոր կազմէին զոր խնդրին վրայ: Կարգաց, հաւեացաւ և հասանեցաւ որ վատենիզոսին և միւսներուն հաղորդէինք զայն: Մինչև իսկ ըստ մեզ խնդրագրութեամբ: «Ներսէս պատրիարքը իր անունը անմահացուց Սան-Սիզիֆանոսի դաշնագրին 16րդ յօդուածն ստանալով Ռուսէն: Այսպիսի դաշնագրի մը մէջ հայկական խնդիրը ներմուծելով, մեր ազգին այնքան մեծ ծառայութիւն մը մատուցը որ Հայերը սօկի արմաններ կանգնելու են իրեն:»

Այս ստեակութեանն շատ յետոյ յղացաւ տարբեր ծրագիր մը պատրաստելու զաղիսարը: Յունիս 11ին մեզ յանձնեց զայն, պատուիրելով որ, Պատրիարքարանի ծրագրին տեղ, իր յօրինածը հաղորդէինք լիազօրեալներուն և ներկայացունէինք Վենածողովին, որ երկու օրէն պիտի գումարուէր: Վիզրպուսական պաշտօնեայ մ'ըլլալով, ըստ, չ'եմ ուզեր ստանանեան կտաւարութեան զէմ գործել յայտնապէս: Սակայն, եթէ Վենածողովին անդամներն հրաւերը ստանամ, պիտի շնանամ երթալ անոնց ներկայանալ և պաշտաւելի իմ ծրագիրս, որ Օտեանի ծրագրէն շատ աւելի գերազանց է:»

Կարդացի ծրագիրը, և թարգմանեցի Խրիմեանին: Տեսարթ թէ Նուպար ալ, Օտեանի պէս, կը պահանջէր որ Լիբանանի կառավարչին ընտրութեան եղանակը գործադրուէր Հայաստանի մէջ: Դա կ'ուզէր սակայն որ Հայաստանի կառավարիչը արտօնուէր երրոպացի դատարարներ կազմելու, որոք պիտի պատժուին զեղծարար պատմեանները, օտար միջամտութիւն մը որ թուրք լիազօրեալներուն ամենաբուն ընդդիմութեանը պիտի պատահէր քնակածօրէն: Նուպար չափաւորաբար որ Պատրիարքարանի պահանջումները, միանգամայն գործածելով ո՞ն մը որոյ անբարկութիւնը չը պիտի կարենար խաբէր տեսչին լիազօր Կարաթէոսօրի Բաշայի պէս խորամանկ Յոյն մը: Դերբէս և իր խորհրդականները արդէն չափաւոր պահանջումներ միայն ըրած էին, և չը պիտի ուզէին ազգին առջև պատասխանատուութեան երթարկուիլ, աւելի չափաւորով զանոնք, մասնաւոր որ աշողումեան յոյսեր սկսած էին ունենալ: «Վաշիճիներուն տրամադրութիւնը անձնօթ է մեզ, պիտի ըսէին անուշտ: Եթէ քիչ ուզենք, զուցէ ոչինչ տան մեզ: Լաւագոյն է աւելին ուզել, պատասխանը ընել ստանալու համար:» Ասելէ ցատ, նախարարներուն հաղորդած էինք Պատրիարքարանի յիշատակագիրը: Դերբէս ալ ղեկավարներուն հաղորդած էր, ինչպէս որ Պ. Սարգիսյանի հրատարակած մէկ մասնաւոր նամակին մէջ կը խոս-

տովանի, ըսելով. «Արդէն կառավարութեանց մատուցինք մեր պաշտօնական յիշատակագիրը»: Միթէ Պատրիարքարանի վարկը չը պիտի կտորէր էթէ, իր ծրագրը չ'եղեալ համարելով, նոր մը ներկայացունէինք, մասնաւոր որ սա նախորդին լրացուցէ մասերն ալ չ'ունէր: Պատրիարքն և իր գործակիցները պատրաստած էին յիշատակագիր մը, խնդրագիր մը, կազմական կանոնագիր մը, վերջագրութիւն մը, վիճակագրական ծանօթագիր մը, որու կցեցին Քիբէրդի քայտէս մը, ինքնօրէն Հայաստանի սահմանները գծելով անոր վրայ: Նուպարի ծրագիրը այդ յիշատակագրին մէկ ճարտարահիւս ընդլայնելու էր միայն, անոր յարակից տեղեկագիրներէն բոլորովին գորկ: Այլ մնացած կիսկատար գործ մ'էր այն, զոր մեծ պետութիւնները նկատողութեան չը պիտի անտեսէր երբէք:

Ատոնք էին մեր մտածումները. սակայն չը յայտնեցինք Նուպարին, չը վիրաւորելու համար զայն: Ըսիք թէ խնդիրը ծանր էր և ստիպուած էինք պատրիարքին հեռագրելով հրահանգի սպասել: Իրատե՞ր տուաւ:

Հեռագրեցինք պատրիարքին: Պիտի գործիչներն ալ մեզ պէս մտածած էին: Պէրլիին մէջ տեսցանք Վարժապետեանի ծածկագիր պատասխանը, որ կը հրամայէր արդէն դահլիճներուն հաղորդուած ծրագրին վրայ պիտել: Հեռագրեցի Նուպարին. շատ ներազատ, և ինք րկից իր ծրագիրը Վենածողովի նախագահին և անգամներուն, իր Տաշիբ քարեկափին միջոցաւ անոր անզկերէն թարգմանութիւնն ալ հրատարակել տալով Լոստօսի մատուլին մէջ: Լիազօրեալը կարողացաւ, և մէկդի զրին, արձնց հեղինակը Պէրլիին հրաւիրելու պէտք անսենելու: Եւ ինչու. - Ձի իրենց պատշտուն էր դաշնագիր մը պատրաստել, և գաշնագիր մը կը բաղկանայ կարճ յօդուածներէ կամ բանաձևներէ և ոչ ընդարձակ ծրագիրներէ կամ յիշատակագիրներէ: Պետութիւնները, աւելի Հ) տարի ատաշ, ինքնավարութիւնը շատ տեսան Հայաստանի համար, և մեզ տուին զաշնագրին ճիշդ յօդուածը, ինչպէս որ 23րդ յօդուածը տուած էին Մակեդոնացիներուն: Եթէ գործադրուէին, երկու յօդուածները ալ պիտի կարենային շատ լաւ աղիւղել յառաջ ելլելու, մասնաւոր ճիշդ յօդուածը, զոր պետութիւններուն պիտակաւ ղեկավարները միկնարանցին իրենց 1880 սեպտեմբեր Դի հաւաքական ծանուցագրով: Ձր գործադրութեանց միջբարտաբար, և այս աւելի զարմանալի է Մակեդոնիայի համար, ի պիտութիւններուն քիթին տակ էր' իրօպայի մէջ, քան Հայաստանի համար, որ ստիական Տանկաստանի վերջին ծայրը կը զտնուէր: Եւ չը գործադրուեցան, զի Սուլթանը ստատիկ հակառակեցաւ և աշակիցներ գտաւ պետութիւններուն մէջ, սկսեալ Վերմանիայէն, որուն իր զայնակցութիւնը խոտացաւ, Պաղտաստի երկաթուղին ցատ:

Երկը պարտաճանաչ պետութիւններ, Սատուկի Հարդէն ազդուած, 1895 մայիս 11ին հայաբնակ գաւառներուն վարչութեանը համար Օտեանի և Նուպարի ծրագիրներէն շատ աւելի չափաւոր

1. Մուկ և ուրիշ թերթեր ըննադատեցին Պատրիարքարանի ծրագրեր իբր յոյժ չափաւոր:

ծրագիր մը պատրաստեցին, և անոր գործադրութիւնը պահանջեցին Սուլթանէն: Ապտ-իւլ-Համիտ ոչ միայն չը գործադրեց, այլ և 300,000 Հայ ջարդել տուաւ անպատիժ, վստահ թէ պիտի պաշտպանուէր Գերմանիայէն և անոր գաշակիցիներէն: Անգլիա, Ֆրանսա, Ռուսիա չը կրցան գործադրել տալ իրենց ամենահամեստ ծրագիրը, ուր Յնացի թէ կարենային գործադրել տալ Ստեփանի մը կամ Նուպարի մը ինքնավարականը:

Գերմանիայի հսամուր քաղաքակառուցեանը շնորհիւ, հայկական խնդիրը ներքին և արտաքին կնճիռներով շրջապատուած դժուարալոյծ խնդիր մը դարձաւ հետզհետէ: Ոչ թէ անիրաւ խճճեմանքի, այլ անվերապահ յարգանքի արժանի են այն գործիչները որոնք անոր լուծմանն աշխատեցան անընկճելի կորովով և անսահման անձնուիրութեամբ: Եթէ էպիստոպոստ սիրտ կը կրենք, փուշի տեղ վարդեր ցանելու ենք անոնց գերեզմաններուն վրայ:

Բարիզ, 30 յուլիս 1917.

ՄԻՆԱՑ ԶԵՐՈՋ



Բ Ն Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն Ք



Հ Ո Վ Ի Ն

Կայ արդեօք համեմատութիւն մը իմացական կարողութեան և ուղեղին ընդլայնման մէջ: Գանկարաններն այս դժուար խնդրոյն լուծման համար շատ մը կարևոր աշխատութիւններ ի գործ դրած են: Ճիշդ չէ ըսել թէ հոգին մարմնոյն մէջ իբր օտար մէկը կը գտնուի, և թէ անոր հետ իր ունեցած յարաբերութիւններն կը նմանին վեհապետի մը ունեցածին որ վայրկեանապէս այց կ'ելնէ իր հպատակին մօտ: Վասն զի անտրանալի է որ կարողութիւններն այն չափով կը զարգանան, ինչ չափով որ իրենց զօրծարաններն կը կատարելագործուին: Ասկէ զատ շատ ստոյգ է, դժբաղդարար, որ առանց ուղեղի մարդ մը չի կրնար խորհիլ, զգալ և շարժիլ: Ապացուցուած է նաև որ մէկ հազարաւոր մտնէն նուազ ուղեղ ունեցող անձ մը միշտ ակունջ մը կ'ըլլայ: Միւս կողմանէ ուղիղ չէ հաստատուին որ մտածութիւնը

նրաթոյ արտահոսում մը ըլլայ: Մտածութեան և ջրային նրաթին մէջ համեմատութիւն չկայ. նրաթապաշտութիւնը լուսութիւն կը պահէ աննրաթին և վերացեալին նկատմամբ: Մեզի ճշմարտութիւնը կը սովորեցընեն ըսելով որ մարդկային կազմութիւնը ատաջ կու գայ հոգւոյ և մարմնոյ միութենէն, և թէ հոգին ու մարմինը փոխազարձարար իրարմէ կախումն ունին: Զգալու կարողութիւններն զօրծարաններուն հետ կապուած են, իմացականութիւնը կը ծառայէ զգալի տպաւորութիւններ կազմելու՝ մտածմունքը արտաբերելու համար: Յայտնի է որ նրաթական զօրծարան մը չի կրնար հոգեկան մտածում մը ծնանիլ: Ասկէ զատ, բոլոր այն հակառակ փաստերն՝ որոնք մէջ բերուած են, զանկային կարողութենէն, դիմանկիւնէն, ծաւալէն, ուղեղին կշիռքէն, զալարումներու (circconvolution) շատութենէն, խորշերու նրբութենէն և անոնց թիւնէն, վճռական ոչ մէկ արժէք տակաւին չեն ունեցած: Յիրաւի, զանկիւն խորանարդումը (cubage) և կշռումները՝ յայտնած են որ ոչ մէկ դարու մէջ մարդկային զանկը չի մօտենար կապիկներու զանկերուն: Մարդկային ցեղի միջին զանկը՝ է 1500 թ. հրդմ. մարդակապիկներուն միջին զանկը 530 թ. հրդմ. անտառամարդունը 420 թ. հրդմ.: Ամեն ժամանակի և ամեն ցեղերու մէջ զանկին տարածոցը զրեթէ միշտ նոյն եղած է (լօզերի քարայրներու բրածոյ ցեղեր, 1600 թ. հրդմ. կեղտերն 1592 թ. հրդմ. արդի Բարիզցին 1559 թ. հրդմ.): Դիմանկիւնը երբէք փոխուած չէ. բրածոյից ինչպէս նաև արդի ցեղերուն մէջ 70 էն 90 աստիճանի մէջ կը փոփոխուի, քնաւ 50 աստիճանի և անկէ ալ նուազ չէ իջեր ինչպէս կապիկներուն մէջ: Ուղեղին կշիռը մարմնոյն բոլոր ծանրութեան հետ բաղդատելով՝ տղայոց մէջ անոր մէկ եօթերորդն է, չափահասներուն՝ անոր քառասունն և եօթերորդն է, մինչդեռ կապիկներուն մէջ $\frac{1}{100}$ ի կ'իջնէ, և եզներուն մէջ $\frac{1}{300}$ ի: Զանազան ցեղերու մէջ